

բերուն գրուած : Միւս եկեղեցիները յա-
ջորդ դարերուն մէջ հիմնուած են , երբ
անշուշտ կրօնաւորները բազմացան և կամ
բարեպաշտ մը իր անունը ուզեց հօս նո-
րաշէն եկեղեցոյ զը հետ թողուլ :

Ինչպէս կը տեսնուի՝ չէ ուզուած իւրա-
քանչիւր եկեղեցին նոր ոճով մը կանգնել .
կրկնուած է նոյն ճարտարապետութիւնը
երեք եկեղեցիներու վրայ . Ս . Ստեփանոսը
(պատկերին մէջ աջակողմէն երրորդը) որ
տասը քայլ հեռու գտնուելով Ս . Սարգիսէն
կու գայ պարսպով մը անոր հետ միանա-
լու՝ բազմակիւն — բուրձածե և աւելի
փոքր քան Ս . Սարգիս :

Իսկ Ս . Աստուածածիւր (աջակողմէն
երկրորդը) , Ս . Կարապետ (ձախակողմէն
ստաջիւրը) ու Ս . Գրիգոր Լուսաւորիչ (Չև
20) երեքն ալ քառակուսի ուղղաձիգ խա-
չածե են ճիշդ իրարու վրայ ձեւուած :


Նորորակ երեւոյթ մը կու տայ Ս .
Սիոն անապատի եկեղեցին կամ միացած
համաչափ ու համանման երկու եկեղեցի-
ներու խումբը գոթա թուրքերը Ղօշավանք
կը կոչեն՝ զոյգ բլլալնուն պատճառաւ . Եր-
կուքն ալ եռանկունածե ճակատով 6 X 6
քայլ տարածութեամբ : Միակը պիտի բլ-
լայ բսել է՝ որ իրբեւ քառակուսի հաւա-
սարակող եկեղեցի կը ներկայանայ : Հիւ-
սիսային կողմը եղածը հնագոյնն է : Վանքս
Ս . Սիոն կը յիշուի յառաջ քան Հայոց
թուականը (Ռիսակ . 113) բայց եկեղեցոյս
շինութեան տարին անյայտ կը մնայ վրան
հին արձանագրութիւն մը չի գտնուելուն
պատճառաւ : Ամենահին արձանագրութիւ-
նը 1259 թուականը կը կրէ : Ինչպէս կը
գրէ Ջալալեան , այս հնագոյն եկեղեցոյս
արեւմտեան դրան վրայ կան նրբաքան-
դակ խաչվեմեր , անոր վրայ նոյնպէս նըր-
բաքանդակ լուսամուտ մը՝ որուն վերելը
մեծ արծիւ մը , խոյ մը կամ ուրիշ արջառ
մը բռնած է իր մագլններով :

Լուսամուտին վրայ այսպիսի արծուի
քանդակներ ունին նաեւ ուրիշ եկեղեցի-
ներու պատուհաններ , ինչպէս օրինակի
համար Թախուի եկեղեցոյն Լուսամուտե-
րը . բայց ստով կարելի չէ հաստատել թէ
արդեօք Ս . Սիոն անապատի այս եկեղեցին
ալ ունի՝ Թախուի եկեղեցոյն հնութիւնը
(թ՞ դարու) և կամ Թախուի եկեղեցոյն
այդ պատուհանները իրենց արծուքան-
դակով թ՞ դարու մնացորդնե՞ր են :

Երբ Ս . Սիոնի կրօնաւորները բազմա-
ցեր են՝ փոքրանակ ուրիշ նոր եկեղեցի մը
հիմնելու՝ նախորդէն քիչ հեռու՝ անոր կից
հարաւային կողմը հիմնած են համաչափ
և համաձեւ երկրորդ եկեղեցին , միացնելով
ներքին դռնով մը :

Շարայտրեղի

Հ . Մ . ՊՅՏՈՒԲԱՆ



ՏԻՐԱԿԱՆ ԲԱՌԻ ԱՐՈՒՍՍՈՎՈՐ ԱՌՈՒՄԸ՝
հայերէնի մէջ 1 .

Ով որ ուշադրութեամբ կարդայ ստղն՝
Ողիմպիանու 15 ասակաց երկրորդը՝, բա-
ւական զժուարութեան պիտի հանդիպի
տիրական բառը ճշտիւ մեկնելու համար :
Առակը գրեթէ այսպէս կը սկսի .

« Կրիան հրաւիրած էր ձին վազելու
մէջ մրցիլ և տիրակալը որոշուած բլլա-
լով , ձին ծաղրածութեան առած էր կրիան ,
և ինքզինքն բուրբուրիին ծուլութեան և
զուարճութեան տուած էր . մինչդեռ կրիան
ասպարէզին մէջ յարատեւ շարժումները
նկնով , արագութիւն կը ստանար » :

Արդ եթէ այս բառը փնտռենք Ս . Ղա-
գարու նշանաւոր Հայկազեան բառարանին
մէջ , հետեւեալ նշանակութիւնը կը գրու-
նենք . « տիրանական , իշխանական , առաջ-

1 . Իտալացի երեսասարդ հայաէջը , Տըքթոր ԾԱ-
ՍՈՒԻ ԱմՈՅ , որ Նեմեսիոսի Հայկական Քարգմանու-
թեան վրայ ուսումնասիրութիւն մը հրատարակեց վեր-
ջերս , հետագայ ճառուածը գրած է յատկապէս Քերթիս

համար , ի յայտ բերելով տիրական բառի անյայտ մնա-
ցած մէկ իմաստը : Ի .

2 . Տպ . Վենետիկ Ս . Ղագար . Միեթթար Գոշէ ա-
ռակաց յաւելուածին , 185է :

երդրական, տիրող, տիրորդին » . ստոնցմէ
 և ոչ մին ըստ իս մեր խնդրոյն կը յար-
 մարի : Առ առաւելն տիրական բառին տա-
 լով գլխաւոր նշանակութիւնն, ինչ որ ու-
 նի յոյն « Κόριος » բառը, կարելի է այս
 մեկնութեան հասնիլ . « այն որ իշխանու-
 թիւն մ'ունի » և մեր խնդրոյն մէջ « մը-
 ցումը դատելու իշխանութիւն » վերջապէս
 անոր, որուն յունարէն աւելի գտաուկ է
 βραβέυς » (դատաւոր մրցման) : Մանաւանդ
 թէ ենթադրութիւնս կ'երեւի վաւեր հիմ
 մը գտած, քանի որ նման նիւթով յունա-
 րէն առակը (« Χεῶνθη καὶ λαγῶδες » տիտ-
 դոստով) թէ՛ մեզ հասած Պապիրիոսի՝ խմբա-
 գրութեանց և թէ՛ յարասական խմբա-
 գրութեանց մէջ, կը ներկայացուի ուրիշ
 անձնաւորութիւն մը, աղուէսը, որ պիտի
 սահմանէր տեղն և բաշխէր յաղթանակը .
 « δρῖξεν τὸν τόπον καὶ βραβέυσεν τὴν νίκην » .

— Բայց հայերէն առակին մէջ ոչ միայն
 աղուէսին նկատմամբ ոչ մի յիշատակու-
 թիւն չի գտնուիր, ոչ միայն այս անձնա-
 ւորութեանը՝ յունարէնին հետ համեմա-
 սութեան արժէքն կը կորսուի գրեթէ, այլ
 նոյն իսկ համարելով թէ « սահմանեցաւ
 տիրական » նախադասութեամբ կը յիշա-
 տակուի Κόριοςի մը կամ Βραβέυςի մը
 ընտրութիւնն (ստուգիւ խեղճ և անարժան
 բառ ստոյն ողիմպիանու պարզութեան և
 դասական վայելչութեան), հարցում մը
 պիտի ուղղուի մեզ թէ ի՞նչ դեր ունէր այդ
 անձնաւորութիւնն : կը նշանակէ միթէ նը-
 պատակը, որուն նախ պէտք էր հասնիլ
 յաղթողը : Ո՛չ, վասն զի ինչպէս հայերէն
 խմբագրութեան մէջ նապատակին տեղն
 անցեր է ձին, այսպէս բնական է որ « աս-
 պարէզին » մէջ երկու մրցակիցներն ի-
 րենց տեսարանը միայն ընծայելու են . մա-
 նաւանդ թէ կրիան պիտի յաղթանակէր
 ամբողջ ասպարէզին մէկ ծայրէն միւս
 ծայրը վազելով « զասպարէզն կատարէր » :
 Բայց արդեօք որ և է իշխանութիւն զայն
 յաղթող պիտի վճռէ : Ո՛չ . այլ պիտի
 « երեւէր յաղթող » անոր որուն վկայ պիտի
 ըլլար մեծ բազմութիւն մը՝ որով « ընտր
 տեսլարանն » :

Առակը կ'ըսէ . « երբոր հասաւ տեսա-
 րանին ժամանակը ... և նշանը տրուեցաւ,
 « յայնժամ » ձին յաղթուելով իր մեծ ծու-
 րութենէն դեռ չէր հասած, մինչդեռ կրիան
 կտրեց ամբողջ ասպարէզն այնպիսի ա-
 րագութեամբ՝ որչափ որ կարելի էր եւ
 ընակայել : Արդ կը համարիմ թէ պի-
 տի չ'ըլլայ մէկն որ ժխտէ թէ հոս ժա-
 մանակի պարագան մեծ կարեւորութիւն
 ունի : Բաց աստի չմոռնանք որ ճարտար
 հեղինակը երկու նախանձորաց կերպա-
 րանը ծրագրած է հրեթեղ համապատու-
 թեամբ և նուրբ ծագածութեամբ . ձին
 պարծենկոտ կերպարանքով մը ծաղրելով
 խեղճ նախանձորդն՝ ինքզինը « քարեկեն-
 դանութեան » և ծուրութեան ստած էր .
 կրիան իր բոլոր մտածութիւնն ասպարէ-
 զին կը դարձնէր . իր բոլոր խնամքն « ստէպ
 ստէպ կրթութիւնը » ընելու մէջ կը դնէր :
 Հաւանական և տրամաբանական չի՛ թուիր
 համարիլ թէ երկու մրցակիցները հանդի-
 սաւոր մրցման նախընթաց այս պատրաս-
 տութեան ժամանակէն առաջ՝ որոշած ըլ-
 լան ճիշտ ժամանակէն՝ յորում պիտի սկսէր
 տեսարանը, ինձ կը թուի թէ այն՝ Դեռ
 աւելի՛ եթէ կարդանք յունարէն նման նիւ-
 թով առակը (γελῶνθη καὶ λαγῶδες) ոչ թէ
 Պապիրիոսի և յարասութեանց հեղինակին
 ընծայած խմբագրութեան մէջ որ Պոստեան
 անուամբ ծանօթ է, այլ այն խմբագրու-
 թեան զոր կը կարդանք Շնայտերի տպա-
 գրութեան 224 թուոյն տակ², և Քուրա-
 յիսի 287ին մէջ³ . այն առակը, որով ոչ
 մի յիշատակութիւն կ'ընէ « աղուեսուն՝ »
 աւելի կը նմանի հայերէնին . կը գտնենք
 որ նապատակն և կրիան փորձէն առաջ՝
 օրը կ'որոշեն « προθεσμίαν στίσαντες » .
 Ուրեմն « ἡ προθεσμία » (կը հասկցուի
 « ἡμέρα » պայմանադրեալ օր) որուն մէջ
 բան մ'որոշելու է . ոչինչ նուազ « ἡ κούρα
 (= ἡ κ. ἡμέρα) » մանաւանդ նոյն գոյա-

1. Տպ. Քրոզիոսի. Լազիսի. Թուսնէր, 1878.
 2. Վրատեսագիտ, 1812 .
 3. Փարսի, 1810 .

կանացած չէզոք ածականը « τὸ χύριον » կը նշանակէ զլիսաւոր , վերջին և որոշ վայրկեանն . ուստի ամէն ինչ կ'ստաջնորդէ մեզ հաւատալու թէ ինչպէս « տիրական » ածականն յունարէն « χύριος, α, ον » ի զանազան նշանակութիւնները կ'ընդունի , այսպէս նաև լուեիայն հասկցուած « տիրականն » ածականը կը համապատասխանէ յունարէն « ἡ χυρία » ի կամ « τὸ χύριον » ի (որոշեալ օրը) ժամանակի առումին մէջ :

Վերջ ի վերջոյ կը դիտեմ որ « սահմանել » բայը որ կ'ուզէ ըսել յատկապէս սահման մը դնել , սահմանել , որոշել , վճռել , ընդհանրապէս կ'ընկերանայ տեղը կամ ժամանակը ցուցնող բառի մը . բայց ցցուցինք թէ անկարելի է տեղոյ յիշատակութիւն ըլլալն՝ ուստի նաև այն բայը որ կրնար մեր ապացուցանելիքին միակ դժուարութիւնն յարուցանել , անոր յետին ապացոյցը կ'ըլլայ :

Տարթոր ԵՄԱՆՈՒԽ ԱՄՈՅ

Թրգմ. Հ. ՏԻՈՒԹՅՈՍ ՏԻՐ-ԿԻՒՆԵԱՆ



Ո Ւ Ղ Ղ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ի Ն Գ

Ե Ղ Ի Շ Է Ի

Իջ Ծ . « Բանն վասն որոյ պատուիրեցեր՝ արարի , ո՛վ քաջ . վասն Հայոց պատերազմին հրամայեցեր » : Եղիշէի սկըսուածքը յարստոյրին մ'է Ղուկասու « Գործոց Առաքելոց » և « Աւետարանի » նախարանութեան . ուստի նախնական երկաթազիր ձեռագրից յետագայ ընդօրինակողն ի բաց թողեր է սկզբի զարդազիրը « Զ » . յորմէ ունինք այժմու սկսուածքը « բանն վասն որոյ » : Աւետիք Էնֆիսանեանի ձեռագրաց մէջ պատահեցի նաև Եղիշէի պատմութեան բոլորագիր ձեռագրի մը որ սկսում էր « զբանն վասն որոյ » : Այդ ձեռագրի մէջ , որը Ուսուչ . Ֆինք գնեց գերմանական մի համալսարանի համար՝ կարելի է ստուգել իմ տեսածը :

Իսկ ո՛ւմ խնդրանքը գրած լինելուն բնաւ

տարակոյս չի պիտի ունենային , եթէ այժմու բննադատութիւնը « շարժմանէ ի շարժումն չտազնապէր զամենեսին՝ » : Յարգելի Պրոֆ. Գր . Խալաթեանը ուզում է ապացուցանել որ ոչ թէ Դաւիթ երիցու Մամիկոնեանի խնդրանք այլ Դաւիթ Անյաղթի սիրոյ համար գրած լինի՞ : Որովհետև Եղիշէ կը կոչէ իրեն հրամայողին « ո՛վ մեծդ ի գիտութեան . . . որ դեգերեցին յիմաստութիւն » . ուրեմն այդ մեծ տիտղոսները և գովեստները աւելի կը յարմարին Դաւիթ անյաղթ փիլիսոփային , հռչակեալ ամենայն իմաստութեամբ և գիտութեամբ , և այդքան հեղինակութեան յառաջ կը խոնարհի Եղիշէ , և իսկոյն ձեռք կ'առնու զրէշը ասելով , « ոչինչ դանդաղեալ վեհերեցար , հայեցեալ ի մեր սոգտոյրինս » : Սակայն այս պատճառաբանութիւնը , եթէ չեմ սխալի , ոչ միայն համոզիչ չէ , այլ և բռնագրօսեալ :

Թարգմանչաց առաջին և երկրորդ դասու աշակերտք բոլորը կուսակոսն եղած լինելու են . իսկ ո՛վ աշխարհիկ կարգ մտել է , նորան չեն մոռանար յարել իսկոյն « երէց » բնորոշիչ բառը : Դաւիթ Անյաղթ չեմ յիշեր որ մի տեղ « երէց » կոչուած լինի , իսկ ուր բացայայտ կոչումն կայ և պատմական անձ մը՝ իւր տիպարով հասեր է մեզի . կը հետեւի ուրեմն Դաւիթն , որոյ խնդրանքը Եղիշէ կը գրէ , երէց էր , և երկրորդ՝ ազգի անուճով յիշուած՝ Մուսիկոնեան , չէր կրնար Դաւիթ անյաղթը լինել , քանի որ չկայ ոչ մի յիշատակութիւն սրա երէց և Մամիկոնեան լինելու մասին , կարեւոր կէտեր՝ որոնց մասին չպէտք է մոռանային խօսելու նրա կենսագրիները :

Եղիշէի՝ Դաւիթի հասցէին ըրած խնկարկութիւնը չպէտք է շփոթել յարգելի գիտնականի յատկ միտքը , քանի որ Եղիշէ գովում է Դաւիթի՝ ոչ մարդկային՝ այլ երկնաւոր գիտութիւնը . իսկ իւր սոգիտու-

1. Հուգ. Փոսկ. Թագ Գերգմ. 15 :
2. « Հանդէս Ամսօրեայ », 1906 :